

## «ԺՈՂՈՎՐԴԻՐԴ» ԵՒ «ԱԶԳ» ԲԱՌԵՐՈՒ ԵԶՐԱՅԻՆ ԱՌԵՆՉՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Ութսունամեակ մը ահաւասիկ՝ եւ տակաւին ինկած կը մնանք վրան եպերելի մանրուքներու, իրարայաջորդ տասնամեակներ՝ ու դեռ կը հաշուենք եւ կը հաշուարկենք ի խնդիր մեր նեղ ու փոքր վէճերուն: Այս ո՛րքան ժամանակ է, որ կը կատարենք եզրայանգումներ, կը հասնինք անյեղի եզրակացութիւններու, եւ կառչած կը մնանք անոնցմէ միա՛յն անոնց, որոնք նպաստաւոր են մեղի ըստ մեր հաշուարկումներուն, ու կը պաշտպանենք զանոնք որպէս մե՛ր տեսակէտը՝ առանց իսկ նկատի առնելու որ անոնք կրնան ըլլալ ժիտական եւ աննպաստ՝ մեզմէ դուրս գտնուող ուրիշներուն համար, մեր անհատականէն եւ հատուածականէն, մեր մասնաւորէն եւ սեփականէն անդին գտնուող մնացեալ հաւաքականին եւ խմբականին, եւ ընդհանրականին ու ամբողջականին:

Մէկ կողմէ անհատի եւ մասնակիի, եւ միւս կողմէ հաւաքականի եւ ընդհանրականի հակընդդիմութիւնը, սակայն, նորութիւն մը չէ մեր մէջ: Մեր պատմութեան ամբողջ ընթացքին, հեթանոսութեան մեր օրերէն մինչեւ քրիստոնեայ միջնադար, եւ տակաւին անկէ անդին մինչեւ խառնիճաղանճը մեր այսօրուան փաստերը կը վկայեն առկայութիւնը այս ճակատներուն եւ ճակատումներուն, եւ զանոնք կը պահենք մերթ երջանիկ անգիտութեամբ եւ յամառութեամբ, եւ յաճախ՝ գիտակից երջանկութեամբ եւ յամառ սովիստութեամբ: Երէկուան մեր իշխանաւորներէն եւ նախարարութիւններէն, մեր ապուպապերէն մինչեւ այժմու չքացումն ու անհետացումը անոնց եւ ապա՝ անոնց փոխարինումը այսօրուան անիշխանական մեր մեծամեծներուն եւ դարավերջին մեր առաջնորդներուն՝ տակաւին կը տեւեն ու կը շարունակուին մեր ներքին քայլայութին հետ գործընթացն ու դրսեւորումը մեր հաւաքական էութեան եւ ամբողջական եսի վլուգումին եւ տարրալուծումին: Հոս են մեր մանր եւ մունր քէներն ու նախանձները,

մեծ ու մեծդի սովետական թիւնները, անչափելի եւ անպարազբելի ամբարտաւանութիւնները, եւ որպէս հետեւանք անոնց՝ մեր անյաղթահարելի՝ այլ ճշճիմ եւ անհեթեթ եսերը, մասնատումի ենթակայ մեր խմբաւորումները, եւ տարանջատումի չափ ու կշիռ մերժող մեր օրերը։ Հոն՝ ուր անհրաժեշտ էր ստեղծել պիհնդ ու թրծուած ամբողջականութիւն՝ փութկոտ խրախճանութեամբ մը մենք գիտցանք յառաջացնել պառակտուած խմբակցութիւններ եւ հակընդդէմ դիրքերէ զիրար դիտող մասնատումներ։ Մերը եղաւ փորձարկուած արհեստավարժութիւնը կտրատուելու, բզկտուելու, հերձուելու, փշուելու, եւ թէքէեանի իսկ ստորոգումով՝ վերածուելու «փոշի ազգ»ի, եւ այս մէկը՝ գուցէ մեզմէ դուրս ալ պատճառներով։ Ու երբ հրամայական էր մեզի համար միանալ եւ միաւորուելու ու դառնալ ազգ՝ մենք ակամայ կերպով նախընտրեցինք մնալ ցիրուցան ժողովուրդ, իրարու հակադրուող հոգեբանութիւն, զիրար ուրանալ ձգողող խմբաւորում, զիրար անտեսել նկրոտող գաղութ, եւ զիրար չքացնել փորձող հատուածականութիւն, մինչդեռ, ըստ թէքէեանի՝

«Մէն մի ցնցում քեզ կրնայ տարանջատել վերջապէս,

«Աշխարհ ըլնէ՛ր պիտի հոգ. հոգը քեզի է. յուսա՛.

«Դիգուէ՛. փոշին լոկ այդպէս թերեւս հող, քար ըլլայ. . . .»<sup>1</sup>:

Հակառակ այս ճշմարտութեան, սակայն, չուզեցինք դառնալ միակամ, եւ նոյնիսկ երբ փորձեցինք մօտենալ եւ գալ իրարու՝ ցոյց տալու բոլորին թէ ի պահանջեալ հարկին մե՛նք ալ գիտէինք բոլորուի հիմնական կորիզի մը շուրջ եւ նպատակի՝ վերջին վայրկեանին յառաջ մղեցինք նղճիմութիւնը մեր եսին, մեր կողմին, մեր գաղափարականութեան, լոելեայն արտայայտութիւն գտնելու ձգողող մեր նպատակին, եւ հեռուներէն, յաճախ շա՛տ հեռուներէն ծրագրուող ու զեկավարուող մեր ծրագիրներուն։ Լոելեայն ինքզինք պարտադրող այս ծրագրումն ու մութին մէջ կատարուած սա հաշուարկումը միշտ չէին որ եղան դրական ու միջակէն վեր, միշտ չէին որ զգեցան գիտակից զրսեւորում, եւ միշտ չէին որ մեզ խմբովին տարին սպասուած արդիւնքին։ Եւ օրերն անցան, տասնամեակները յաջորդեցին իրարու, եւ ժամանակն եկաւ դիզելու տարին տարիի վրայ ու հասցնելու մեզ Հայկական Տասնամեակին եւ սեմին, անոր ութսունամեակին, այսուհանդերձ՝ այդ օրերէն եւ ամեակներէն ո՛չ մէկը կարողացաւ մեզմէ ստեղծել փնտուած միասնութիւնն ու միասնականութիւնը, անհրաժեշտ միաւորումը եւ միակցութիւնը, եւ անյետաձգելի խմբաւորումն ու խմբակցութիւնը, որոնք մեզի պիտի ընծայէին ամուր ու պիհնդ բունծ, անքակտելի մէկութիւն, եւ հոգեբանական միաձուլում։ Արդարեւ՝ մենք չգիտցանք գալ իրարու, եւ չուզեցինք ալ, եւ հետեւանքը

1. Թէքէեան ՎԱՀԱՆ, «Փոշի ազգ», Երկեր, Երեւան, 1958, էջ 312։

եղաւ տարանջարումը ցեղին բաղկացուցիչ տարրերուն, եւ իրարմէ իմացական եւ հոգեկան խորթութիւնը մեր հող հայրենիքին եւ արտասահման կազմող հեռու կամ մօտ, մեծ կամ փոքր, հին թէ նոր, յառաջդիմած կամ տեղքայլ արձանագրող եւ դասական կամ նորօրեայ խմբաւորումներուն, որոնց այժմ բոլորը միասին առած՝ պիտի ստորոգէնք մեր երէկուան անյարիր ու բարբարոս բառով մը՝,

**Սփի՛ւռք, որ թարգմանի՝ չքացո՛ւմ, անէացո՛ւմ եւ կորո՛ւստ:**

Իրականութեան մէջ՝ մերթ գիտակից եւ կամաւոր, ու յաճախ անգէտ վազք մը՝ դէպի սփիւռքայնացում՝ եղաւ անկորզելի մեր իրաւունքը եւ ճակատագիրը, բան մը որ եթէ տագնապէտ տագնապ տարաւ կարգ մը հոգիներ, մինչ ուրիշներուն տուաւ առիթը խորհրդածելու: «Կը խորհիմ որ»՝ պիտի գրէր Շահնուր 1935ի վերջերուն, «մեր աշխարհը բան մը չի՝ կորսնցներ, եթէ իր վրայէն հայը չքանայ, անհետանայ, կորսուի վերջնականապէս:

Բայց կստահ եմ որ մեր աշխարհը բան մը կը շահի, եթէ հայը իր վրայ մնայ յաղթանակելով, ինքզինք փառքի մէջ պարտադրելով, անմահանալով:

Ի վերջոյ՝ ի՞նչ ենք մենք այսօր, եթէ ոչ թշուառ ու թշուառական բարիաներու<sup>2</sup> խումբ մը, ստրուկ, հալածական եւ նշանակ՝ վերջնական արհամարհանքի: Ի՞նչ ենք այսօր, եթէ ոչ եղերականօրէն անզօր, բայց կոռուպան, կատարելապէս անխելք, քէնով ու չարութեամբ, ծուլութեամբ եւ գռեհութեամբ, ուրացումով եւ դաւաճանութեամբ լեցուն պղծութիւն, եղկելի տպրուկ՝ ..... արիւն ծծող, [եւ] երբեմն ոչ իսկ այդ:

Ուրեմն ճշմարիտ, ճշմարիտ կ'ըսեմ ձեզի, մեր աշխարհի արժէքներուն վրայ բան մը պիտի աւելնայ անպայման, եթէ այսքան լզրծուն խեղճութենէ մը դուրս գայ յաղթանակ մը, ցցուի նուաճում մը ամուր, պիրկ, անմահ:

Եւ այդ յաղթանակը կրնայ գալ: Եւ ան պիտի գայ ապահովաբար...»<sup>3</sup>:

2. Pariah, Հնդկաստանի եւ Պուրմայի ընկերային դասակարգումին մէջ գեղնագոյնին պատակող անհատ, որ միջազգային լեզուներուն մէջ, ինչպէս Հնդկերէնին եւ Մայրագոյն Արեւելքի կարգ մը լեզուներուն՝ ստացած է «ստրուկ, անհպելի, կամ վտարանդի» բռվանդակութիւնը:
3. ԾԱՀԱՆ ԾԱՀԱՆՈՒՐ, «Ազատն Կոմիտաս», Ապագայ, 27 Հոկտեմբեր, 1938: Յետագային, սակայն, այս հասուածը ենթարկուեցաւ հիմնական փոփոխութեան հեղինակին իսկ միջամտութեամբ, եւ ձեւազեղծուեցաւ բոլորովին: Մենք նախընտրեցինք առաջին բիումը և ձեւը գրութեան: Փոփոխութեան ենթարկուած հատուածին համար տե՛ս ԾԱՀԱՆ ԾԱՀԱՆՈՒՐ, «Ազատն Կոմիտաս», Բաց Տոմար, Փարիզ, 1971, էջ 135-136: Իսկ կատարուած վերատեսութեան եւ փոփոխումի արդարացումին համար տե՛ս նոյն, էջ 153-156:

Կրնայ, եթէ հաւասարութեան գծիկը ներքին իմաստի եւ բովանդակութեան նոյն արժեւորումին մէջ պահէ մեզի համար ա'լ նոյն կշիռն ունենալու սկսած կարգ մը բաներ ու եղբեր, իրականութիւն մը՝ որ այժմ կը մղէ մեզ կատարելու որոշ հաստատումներ եւ ապա պեղումը կարգ մը բառերով ընկալուող տարազումներու:

Իրաւ ալ՝ նոյնը չէին եւ չեն տակաւին «սփիւռք»ն ու «արտասահման»ը, որոնք իրարմէ տարբեր եւ հիմնովին իրարու հակադրուող հասկացողութիւններ էին եւ են, ու երբ անոնցմէ մէկը կը յատկանչէ նկարագիրը իր բաղկացուցիչ տարրերուն անհետ ցրուումին՝ միւսը պարզօրէն դուր գալ մըն է ինքինքն եւ իր գոյութեան եւ առկայութեան սահմանները՝ առանց վերջնականօրէն խզուած ըլլալու զօդերն իրարմէ հեռացող մասերն ու ցրուելու ատակ մասնիկները կեղրոնական կորիզին եւ այդպէսով՝ ամբողջին կապող: Այսուհանդերձ՝ ժամանակի ընթացքին նոյնացումն այս երկու իմացքներուն եղաւ արդիւնքը հոգեկան եւ հոգեբանական, իմացական եւ իմացաբանական մեր խաթարումին եւ աղաւաղումին, որոնք, աւա՛ղ, մերթ դուրսէն պարտադրուեցան մեզի ու մեզմէ ստեղծեցին կեղրոնախոյս տարրեր, եւ այդ մէկը՝ յաճախ մե՛ր իսկ հողին վրան, ու մեզի ընծայեցին գնչու եւ անջատ ինկած տարրերու եւ բջիջներու հաւաքականութիւն: Ահա թէ ինչո՞ւ եւ ի՞նչպէս դարերու ընթացքին ապրեցանք հաւաքականօրէն՝ սակայն գրեթէ մի՛շտ ալ մնացինք իրարու անհաղորդ, իրարմէ հեռու, եւ տարանջատ ինկած: Եւ երբ քաղաքական, ընկերային, ցեղային ու պատմական այլաձեւ պատճառներ՝ ստիպեցին մեզ լքել կայք ու տուն եւ դուրս գալ առհաւական մեր շրջապատէն եւ հող հայրենիքին՝ եղանք իրարու կառչած մնալու անկարող, եւ առայդ՝ դարձանք հողմացրիւ եւ «փոշի ազգ»:

Այս իրականութիւնն աւելի շետուած դրսեւորուեցաւ Հայկական Տասնհինգի մեր դեգերումներուն եւ կոտորակումներուն ընթացքին, եւ «փոշի ազգ»ն ընծայուեցաւ ինքնութենէ եւ հաւաքական պատկանելիութենէ դատարկուած եւ թափառ ինկած անհատներու հաւաքականութիւն: Ո՛չ, ազգ մը չէր անիկա եւ ո՛չ իսկ՝ ժողովուրդ: Արտաքին ոյժէ եւ ոյժերու կուններուն ուժգնութեամբ գործող ազդակներու խմբաւորում մը, որ թուրք ցեղն էր այս պարագային հայաքանդ ծրագիրն ու իրագործումը անոր՝ յաջողեցաւ ո՛չ միայն քանդել ու քայքայել դարաւանդ հաւաքականութիւն մը, որ հազիւ թէ առնելու պէս էր եղած առաջին քայլերն ազգ մը ընծայուելու՝ այլ անմարդկայնացնելու մեռելներու հետ ապրողներն իսկ անոր: Արդարեւ՝ «նահատակներին ... անմարդկացնելու, ֆիզիքական մարմիններից զրկելու հետեւանքով մարմնազրկում են նաեւ վերապրողները, այլ խօսքով՝ տեղի է անենում հոգու եւ մարմնի խզում, [եւ] կենդանի մարդը

դադարում է ներաշխարհ ունենալուց: Դեռևս դրա համար «Հոգեսպան» արտայայտութիւնը շատ ճշգրիտ, դիպուկ է բնորոշում ցեղասպանութեան բուն էութիւնը, որի հիմնական նպատակը ... կեանքի ազդակները մահուան ազդակներից տարանջելն է, [եւ] այնպէս անելը, որ սնուող, չնչող մարմինը մարդկային ցանկութիւնների, [եւ] նպատակների պատեան չդառնայ»<sup>4</sup>:

Լո՛կ մարմին, ֆիզիքական գոյութիւն եւ նիւթական կառոյց եղող հաւաքականութիւն մը, որուն բաղկացուցիչ տարրերն այդպէս ալ մնացին իրարու անհաղորդ՝ ինկաւ կծիկէն ներս հեռուները տանող հոգեկան եւ ֆիզիքական, իմացական եւ բարոյական վազքի մը: Իրականութեան մէջ՝ անկազմակերպ, ինքնավար եւ գրեթէ միշտ ալ անխորհուրդ այս վազքը մեզմէ դուրս՝ մեզ տարաւ քիչ մը ամէն կողմ, ծովերէն ասդին թէ աւազներէն անդին: Իրաւ էր, որ մերթ հրուեցանք հոն ծայրովը սուրին եւ հուրին եւ ակամայ, յաճախ կոտորակուելով, արիւնելով եւ մահանալով. եւ սակայն նոյնքան իրաւ էր նաեւ, որ մեր պատմութեան ալեկոծումն էր որ մեզ նետեց մեզմէ դուրս եւ ցրուեց ամէնուրեք: Սակայն, նոյնքան իրաւ էր տակաւին, որ մերն եղաւ արջառային հոգեբանութիւն մը մեր ինքնամուղ վազքին մէջ, ինքնութեան կորուստ մը, որ չմտահոգեց մեզ բնաւ, եւ անհաւական գիտակցութեան, եսի զգացողութեան եւ անձի փրկութեան անորոշ ճիգ մը գրեթէ միշտ՝ առանց պահ մը իսկ մտածել կարենալու թէ անմիջականին հետ անհրաժեշտ էր ունենալ անոր յաջորդող գալիքը, եւ այսօրուան հետ վաղը, եւ հրամայական էր որ ներկային միշտ ալ յաջորդէր ապագան: Այսինքն՝ վասն անձի եւ անհատ ֆիզիքականի փրկութեան ելած մեր վազքը անպայման իրեն հետ ունենալու էր զգացողութիւնը հաւաքականին, միասնութիւնը անհատ հոգեբանութիւններուն, միախառնումը իմացական անջատ զրսեւորումներուն եւ ընդիմանումը մեր գոյութեան ու տեւականացումը կարելի ընծայող բոլոր պահերուն եւ ապրումներուն եւ ամբողջական ու միահամուռ էութեան: Աւելին՝ անհրաժեշտ էր տակաւին, որ ասիկա՝ կեանքի եւ տեւականացումի համար մեր վազքն իրեն հետ ունենար երէկը այսօրուան եւ ներկան վաղուան կամքջող ներութ եւ զանոնք իրարու զօդող չուկէտ եւ թիրախ:

Ներքին այս ոյժին, չուկէտին եւ թիրախին բացակայութիւնն էր, որ մեզ հաւաքականօրէն տարաւ ոչ միայն տարանջատումի՝ այլ մանաւանդ տարրալուծում, եւ օտարումի, եւ՝ ահաւասիկ արդիւնքը: Այսօր՝ սահմաններէն դուրս հող հայրենիքին՝ պատառ պատառ ինկած հաւաքականութիւններ ենք լոկ, իրարմէ անջատ եւ հեռու, իրարու ցաւին ու խինդին անհաղորդ, իրարու ներկայէն բացակայ եւ անմի-

4. ՓԻՐԱԼԵԱՆ ՀԵԼԵՆ, Մահը հոգիներում, ինքնութիւն, 1, Երեւան, 1985, էջ 142:

ջականէն անգէտ, իրարու հոգեբանական կառոյցէն դուրս, եւ հոգեխառնութենէն անտեղեակ, իրարու մղումներուն անմաս, եւ մղկտումներուն անձայնակից, եւ այս բոլորն անոր համար՝ որ մեզմէ իւրաքանչիւրը կ'ապրի սահմանափակ ի'ր ժամանակը, ինքնուրոյն ի'ր աշխարհն ու մտահոգութիւնները, անձնական ի'ր ցաւերն ու տառապանքները, եւ ինքնարաւ իր տագնապաներն ու ստրջանքը՝ առանց իսկ պահ մը մտածել նկրտելու թէ իրմէ դուրս կան բաղկացուցիչ այլ մասեր, ամբողջութենէն կտրուած ա'յլ տարրեր, եւ մնացեալ այս բոլորը՝ որոնց միութենէն եւ միասնութենէն է որ պիտի կերտուին եւ գոյութեան կոչուին ամբողջականութիւնը ազգին եւ հաւաքականութիւնն ու ընդհանրականութիւնը ժողովուրդի մը:

Այսի՞նքն: Այսինքն անհրաժեշտութիւններ են ազգի մը համար եւ ժողովուրդի մը՝ արմատակալումը, անցեալէն ներս ամրապնդումը եւ հօրացումը անոր սահմանականութեան, որովհետեւ առանց սա վերջիններուն՝ առկայութենէ կը դադրին «ազգ» ու «ժողովուրդ» հասկացողութիւնները, եւ կ'ընծայուին վերացական, անկմանալի եւ անգոյ յղացք, եւ ճիշտ այն՝ ինչ որ հիմնական նպատակը եղաւ հայութեան գոյութիւնը խնդրական զարձնել փորձողներուն: «Անցեալի վկայութիւնները սրբելու վերացնելը ցեղասպանական կարեւորագոյն խնդիր է, [եւ] նպատակ»՝ կը հաստատէ Հելէն Փիրանեանը: «Աւելին՝ բնածննջելով անցեալը՝ ցեղասպանները միաժամանակ գրոհում են նաեւ ապագայի վրայ, մէկը ոչնչացնելով՝ միւս գոյութիւնն են հարցականի տակ դնում: ... Ցեղասպանները կենդանի մարդկանց հետ ոչնչացում են նաեւ նրանց անցեալը, որպէսզի վերջիններս երկրային յենարան չունենան, տեղ չգրաւեն ոչ հանրային, խօսքի, ոչ էլ յիշողութեան մէջ: ... Լստ հութեան՝ վերապրողները դուրս են շպրտում ժամանակից եւ տարածութիւնից, ոսոփի ամենազօրութեան դիմաց մնում են անպաշտապան, զրկուած անցեալից, ապագայից, իրենց երկրային տեղից, ճարահնար՝ ստիպուած են ..... վերանալ կամ էլ ողջ մնալու համար իրենք իրենցից օտարանալ: Իսկ ցեղասպանական մոլագարութիւնն անցնում է սերնդից սերունդ...»:

«Մի ամբողջական ժողովրդի անցեալի թալանն ու ժխտումը կը շարունակուի այնքան՝ մինչեւ հանդէս գայ մի ոյժ, որ ոճրագործներին թոյլ չտայ գործել լուր համակերպութեան իրավիճակում»<sup>5</sup>:

Իրականութեան մէջ, ինչպէս ցոյց կու տան փաստերը, իր երէկն իւլուած, իր հող հայրենիքէն հեռացած, իր հաւաքականութենէն անջատուած ու խլեակի վերածուած, ամբողջն անհատի վերածուած, հոգեկանութենէ եւ առհաւալութենէ պարապուած, ինքնիր մէջ օտարում հաստատած, եւ ֆիզիքական գրսեւորում մը ներկայացնող հայուն

համար, ինչպէս որ իրարմէ տարբեր եւ յաճախ իրարու հակադրուող իրականութիւններ եղան «արտասահման» եւ «սփիւռք» ստորոգումները, եւ առ այդ՝ չկարենալով իջնել խորերն անոնց իմացքին եւ յստակօրէն գծել սահմաններն անոնց, եւ այդ ձեռով աղղութիւն տալ անջատ ինկած մարդու իր վազքին եւ օրուան՝ նոյնպէս ալ ա'յլ ու տարբեր իմացքներ մնացին «ժողովուրդ» եւ «ազգ» հասկացողութիւնները անոր համար, ի՞նչ բոյթ որ մեր մէջ քիչ մը բոլոր մեծ ու փոքր բառգիրքերն ալ նոյնացնէին զանոնք: Այժմ փոքր էջք մը անոնց արտաքին եւ անմիջական կճեպէն ներս՝ ընկերային եւ հաւաքական պատմութեան ուսանողը պիտի դէմ յանդիման դնէ անակնկալներու հետ, եւ որոնց վերլուծումին եւ ընկալումին ի խնդիր վատնուած ճիգն ու տարուած աշխատանքը միշտ չն որ պիտի զայն հասցնեն յանկուցիչ հանգրուաններու: Ահա թէ ինչո՛ւ համար անհրաժեշտ է հոս՝ տալ այն տարրերը, որոնցմով խորք եւ բովանդակութիւն կը ստանան «ժողովուրդ» եւ «ազգ» յացքները, եւ միայն անկէ ետք մատչիլ անոնցմով պայմանաւորուող «սփիւռք» եւ «արտասահման» բառային յդացքներուն:

Հստ կարգ մը բառարանագիրներու՝ «ժողովուրդ»ը «ժողով մարդկան»ն է, կամ՝ «բազմութիւն ի քաղաքի, ի գաւառի, [եւ] ի տէրութեան», սակայն կը թուի թէ տարրագումի սա բովանդակութեան վրան անհրաժեշտ է տակաւին աւելցնել, թէ անիկա «ամբոխ»ն է, «ուամիկը, [եւ] խառնիճալանճ»ը<sup>6</sup>: Ընդունելի ետք տարրագումի սա ձեւը՝ Մալխասեանց կ'աւելցնէ, թէ «մի տեղ ժողովուած մարդկանց բազմութիւն [է անիկա], մի ազգութեան պատկանող անհատների ամբողջութիւն, մի տեղում (երկրում, քաղաքում, գիւղում) ապրող ազգաբնակութիւն», աւելին՝ «ուամիկ, բազմութիւն, [եւ] հասարակ ժողովուրդ»<sup>7</sup>: Հստ ոմանց՝ «ժողովուրդ»ը «ազգութիւն[ն եւ], անու[ն], ցեղ[ը], էթնու[ը], ազգաբնակութիւն[ը կամ] ազգաբնակչութիւն[ը], բնակչութիւն[ը], հասարակութիւն[ը], հանրութիւն[ը], մարդկութիւն[ը], բազմութիւն[ը], (անկազմակերպ) ամբոխ[ը], խառնամբոխ[ը եւ] խուժան[ը]»<sup>8</sup>:

Պարզագոյն սա տարագումէն ներս սակայն նշմարելի է առկայութիւնը հիմնական շփոթի մը, որ հետեւանքն է հայութեան կրած վերիվայրումներուն եւ ունի կնիքը դարերու տագնապանքին: «ժողովուրդ»ը իր հիմնական տարագումին է հասած այլեւս, մինչդեռ կա'ն

6. Հմմտ. Նոր Բառգիրք Հայկագեան Լեզուի, հտ. Ա., Վենեաիկ, 1836, էջ 838:
7. ՄԱԼԽԱՍՍԵԱՆՑ Մ., Հայերէն բացատրական բառարան, հտ. Բ., Պէլութ, 1955, էջ 145:
8. ՍՈՒԳԻԱՍՍԵԱՆ Ա. Մ., Հայոց լեզուի հոմանիշների բառարան, Երեւան, 1967, էջ 232:

անոր հետ տակաւին հետքերը ըլլալիքին եւ կազմաւորումին։ Անմիջականօրէն իրարու հետ կեցող «ածու»ն, «հանրութիւն»ը, «հասարակութիւն»ը եւ «ամբոխ»ը կամ «խառնամբոխ»ը իրականութեան մէջ շատ քիչ բան ունին հասարակաց, այսուհանդերձ անոնք չեն գաղրիր կրելէ ընդհանրական գիծ մը, որ կու գայ դարերէն, պորտալար, որ իրարու զօդուած կը պահէ տակաւին անկազմակերպ վիճակ մը ներկայացնող հաւաքականութիւնը մարդկային էակներուն։ Իրականութեան մէջ, ինչպէս կը դնէ անգլիական բառոգիրք մը, «ժողովուրդ»ը կը բաղկանայ ա՛յն «անհատներէն որոնք կը կազմեն մարդկային արարածներու հաւաքականութիւն մը, [այսինքն՝] մարդկային [ա՛յն] էակները՝ որոնք կը զանազանուին խոնարհ մակարդակի անասուններէն, [ա՛յլ խօսքով՝] մարդկային [ա՛յն] էակները՝ որոնք կը կազմեն հաւաքական խմբակցութիւն մը, կամ որոնք իրարու կապուած են հասարակաց հետաքրքրութեամբ մը. [անիկա կը բաղկանայ նաեւ] ընտանիքի մը կամ ազգականութեան մը անդամներէն, [կամ] համայնքի խմբաւորումէ մը՝ որ կը զանազանուի յատուկ դասակարգէ մը, [եւ] խմբաւորումէն [այն] անհատներուն՝ որոնք միացած են իրարու հասարակաց մշակոյթով, աւանդութեամբ, արենակցական զգացողութեամբ, որոնք ունին հիմնական լեզու մը, հաստատութիւններ եւ հաւատամբ մը, եւ որոնք յաճախ կը կազմեն քաղաքականօրէն կազմակերպուած հաւաքականութիւն մը»<sup>9</sup>:

Ընդհանրապէս հաւասութեան զուգահեռականի մը վրան դրուող «ժողովուրդ» եւ «ազգ» իմացքները, սակայն, միշտ չէ՝ որ նոյնն են որպէս բովանդակութիւն, ի՞նչ փոյթ որ, ըստ ոմանց «ազգ»ը «ցեղն է եւ սերունդը, գերդաստանը, ժողովուրդը [եւ] իրերի տեսակը»<sup>10</sup>, կամ՝ կենդանական տեսակէտէն՝ պատմականօրէն յառաջացած խմբակցութիւն մը, որ ունի «էական եւ կայուն յատկութիւններ»։ Իրականութեան մէջ՝ «պատմականօրէն ստեղծուած մարդկային խումբ [մըն է անիկա], որ միացած է լեզուի, տերիտորիայի, տնտեսական կեանքի եւ կուլտուրայի կայուն ընդհանրութեամբ»<sup>11</sup>, մինչ Հայկագիտան լեզուի հեղինակները անվարան կը նոյնացնեն «ազգ»ու «ժողովուրդ», եւ անոնցմէ կը խլեն հողի եւ հող հայրենիքի հիմնական անհրաժեշտութիւնը, ահա թէ ինչու՝ համար «ազգ»ը կ'ընծայուի «տոհմ եւ զաւակ սերեալ ի միոյ ի նախնեաց, ծնունդի միոյ նահապետի առաջնոյ... ի նմին ազգի ի մասնաւոր ցեղապետի..., ի միոյ հաւի կամ նախահաւի», այսինքն՝ «տոհմ, ազգատոհմ, [եւ] արեանաւ ազգականք իրերաց, ...

9. Webster's seventh new Collegiate dictionary, Chicago, 1966, p. 625.

10. ԱՃԱՌԵՑՆ Հ., Հայերէն արմատական բառարան, Հայ. Ա., Երեւան, 1971, էջ 84:

11. ՄԱԼԻՍԱՍԵՍՆՅ Ս., Հայերէն բացատրական բառարան, Հայ. Ա., Պէլութ, 1955,

յաջորդք նոյն տան, սերունդ որդւոց եւ թոռանց... [եւ] ժողովուրդ, ամբոխ, [եւ] դաս»<sup>12</sup>:

Ինչպէս կը տեսնուի՝ կայ ոչ մէկ խնդիր «ժողովուրդ» եւ «ազգ» իմացքներուն միջեւ, մինչդեռ «ազգ»ը «քաղաքականօրէն կազմակերպուած ազգութիւնն [է եւ] ժողովուրդի հաւաքականութիւն մը, որ կը բաղկանար մէկէ աւելի ազգութիւններէ, [եւ] ունի աւելի կամ նուազ ձեւով ճշտորոշուած երկրամաս եւ պետութիւն. [մերթ] հողամասային հատուած մըն է ասիկա, որ ունի մէկ կամ աւելի ազգութիւններու մարդերէն բաղկացած հաւաքականութիւն մը, որ [իր կարգին] ունի մեծ ծաւալ եւ անկախ վիճակ»<sup>13</sup>:

Վերլուծում մը այս բոլորին՝ մեզ դէմ յանդիման պիտի զնէ ֆրանսացի ժամանակակիցն, որուն համար միշտ նոյնը մնացին «ժողովուրդ» եւ «ազգ» եզրերը<sup>14</sup>, մինչդեռ հիմնովին տարրեր իմացքներ են անոնք, եւ առ այդ կը պայմանաւորուին առկայութեամբը իրարմէ բոլորովին անկախ՝ այլ յաճախ զիրար ամբողջացնելու եկող տուեալներով եւ յատկանիշներով:

Փորձ մը սա յատկանիշները մէկտեղելու եւ դասաւորումի ենթարկելու՝ պիտի տայ հակընդդէմ կեցող քանի մը նշում, որոնք եթէ միշտ չեն որ տարանջատ կ'իյնան իրարմէ՝ կու գան սակայն իրարմով կազմելու բնոյթը «ժողովուրդ-ազգ» յղացքին: Այսպէս՝ «ժողովուրդ»ինն է՝

1. Գիտակցութիւնը անհատ մարդու սեփական եւ ինքնուրոյն պատկանելութեան, որ մերթ կը միշտ արտայայտութիւն գտնել զրսեւորումովը արենակցական պատկանելիութեան մը: Սա մէկը, սակայն, միշտ չէ որ կը հանդիսանայ բնական, թէեւ որպէս մարդկային ինքնութեան արտայայտութիւն՝ բնական է ասիկա եւ յափտենական, այսինքն՝ այդքան ատեն որ տեւական է կեանքը՝ տեւական է մարդը նաեւ, եւ անոր հետ՝ գիտակցութիւնը անոր անհատականութեան,

12. Նոր բառգիրք..., էջ 6:

13. Webster's... p. 562.

14. Իր *Le Contrat Social* գործին մէջ ուսուց նոյն բովանդակութեամբ եւ փոխնիփոխ կ'օտագործէ «ազգ» եւ «ժողովուրդ» եզրերը պարզ այն պատճառով, որ ազնն ու ժողովուրդը կը կազմուին անհատ քաղաքացիներէ, եւ առ այդ՝ բաղկացուցիչ տարրերն են նոյն հաւաքականութեան: Հաստատուած, ինքնիշխան եւ դարերու պատմութիւն մը ապրող Ֆրանսա մը ժան-ժադ Ռուսոյի համար չէր կընար ստեղծել տագնապն ու խափը «ազգ» եւ «ժողովուրդ» տարագներով բնորոշուող հաւաքականութիւններուն, որոնց եթէ առաջնը կ'ենթաղրէ առկայութիւնը անկախ հողին եւ պետականութեան՝ երկրորդը՝ մերթ ի՞ր հսկ հողին վրան ստրուկ, անանկախ եւ օտար գերիշխանութեան մը ենթակայ վիճակ: Նոյնիսկ Օսմանեան Կայսրութեան միլլերը բնութագրում էր պարզ ժողովուրդին՝ ի՞նչ փոյթ որ անիկա հիմնուած մարդ կրօնական համայնքայնութեան խտիրին վրան: Խոկ «համայնք» մը «ազգ» մը չէ բնաւ:

միաւոր մը ըլլալուն, անջատ ու մէկ ձեւով գոյութեան կապուելուն, եւ տակաւին այն բոլորին, որոնք յատկանիշերն են արարեալին եւ նկարագիր ու էութիւն կը պարզեւեն անոր:

2. Գիտակցութիւնը անհատին հոգեկան եւ իմացական անկաշ-կանդ ազատութեան, որ ակամայ կերպով եւ ի հեճուկս իրեն՝ կ'իյնայ պարապնդումին ներս տուեալ՝ այլ ոչ-անձնական իշխանութեան մը սահմանումին եւ սահմանաւորումին, ինչ որ կ'ենթադրէ արդէն կաշ-կանդումը ներքին թոփչքներուն, եւ կասեցումը հոգիի եւ միտքի սլացքին: Իրականութեան մէջ՝ սա կացութիւնն է այն՝ որ կը կոչենք օրինականութիւնն ու օրինաւորումը ազատութեան, որովհետեւ չկայ ազատութիւն՝ առանց ճանաչումին ուրիշներո՛ւ ալ ազատութեան:

3. Օտարումը հոգիին եւ իմացականութեան, միտքին եւ ներքին յուղականութեան, որ յաճախ կը յառաջանայ մերժումին առկայու-թեան ուրիշի մը կամ ուրիշներու անհատական ազատութեան, այս-ինքն՝ անիկա՝ այդ օտարումը կ'ընծայուի ուրիշներու իրաւունքին անվերապահ մերժումով ստեղծուած հակընդդիմութեամբ մը՝ որ կը միտի քանդել ու քայլքայել ներքին կառույցները անհատին՝ զայն վերա-ծելով ինքնամփոփ, մերթ այլամերժ, յաճախ մուայլ եւ ծանր՝ կորուս-տովը անոր անհատական թէ հաւաքական ամէն ինքնուրոյնութեան: Սա մէկը արդէն ժխտումն իսկ է անհատին եւ անոր եսին, սոսկական մարդուն եւ անոր հոգեկան եւ իմացական աշխարհին:

4. Առաւելագոյն պարագային՝ յառաջերումը հաւաքականու-թեան մը, որ խմբաւորում մըն է եւ յաճախ անջատ անհատ անհատներու, եւ զոր այսօր կը ստորագրենք «գաղութ»: Իսկ «գաղութ» մը միշտ չէ որ հաստատուն է եւ կայուն: Ընծայուելու համար այդպէս՝ այդ խմբա-ւորումին անհամախտորէն կարիքն ունի կեանքի ձեւի, գոյութեան հիմնական կացութեան, եւ մասսամբ նորին: «Հարկ է նկատի առնել, որ հայրենիքից օտար երկրներ կատարուող ամէն արտագաղթ չէ, որ կարող է հանգեցնել գաղութի յառաջացման»՝ կը հաստատէ Բարխու-դարեան: «Գաղութ, գաղթավայր կամ գաղթօճախ հասկացողութեան տակ պատմագիտութիւնն ընդունում է օտար երկրներում հանգրուան գտած ո՛րեւէ ժողովրդի այն զանգուածների գոյութիւնը, որոնք նոր միջավայրում ստեղծում են իրենց համայնքը, ստանում ինքնավա-րութիւն, պահպանում մայրենի լեզուն, դաւանանքը, գիրն ու գրա-կանութիւնը, ազգային աւանդոյթներն ու սովորութիւնները կամ ունենում նշուած յատկանիշների մի մասը: Ուրիշ խօսքով, երբ այդ զանգուածները օտար միջավայրում պահպանում են ազգային նկարա-գիրը եւ իրենց յատկանիշներով եւ համապարփակ կեանքով առանձ-նանուում են հիւրընկալ ժողովուրդներից:

«Գաղութի որպէս ազգային հաւաքական կեցութեան ձեւի հիմքում առաջին հերթին ինկած է լինում դաւանանքը եւ կրթական գործը:

Օտար երկրներում համախումք ապրող ո՞րեւէ ժողովրդի փոքրաքանակ կամ անգամ ստուար զանգուածը գաղութ է ստեղծում միայն այն ժամանակ, երբ բացում է իր ազգային զպրոցը, հիմնում եկեղեցին: Դրանք են մարմնաւորում ազգային կեցութեան ինքնութիւնը<sup>15</sup>:

Սա ճշմարտութեան ինքնակրկնումն է, ինքնակազմակերպումը, որ գոյութեան պիտի կոչէ ա'յն զոր «սպիտոք» կը կոչենք ընդհանրապէս: Իսկ այդ մէկը ա'յլ իրականութիւն է արդէն:

5. Թուացումը առհաւական կապերուն, եւ յաճախ կամաւոր կամ ակամայ կորուստը հաւաքական լեզուին, հաւատամքին եւ պաշտամունքի դրսեւորումին, որոնք անբաժան մէկ մասն են հայու մեր առահաւականութեան: Իրականութիւն մէջ՝ լեզուն եւ հաւատքն են՝ որ ընտանիքին հետ պիտի կարենան պահել նախ առկայութիւնը «Ժողովուրդ» իմացքին ներքին հոյթին՝ ապա, անոր հետ՝ «Հայրենի հող»ին եւ «ազգ»ին գոյութեան հետ՝ անոնց իմացական բովանդակութեան:

6. Քայքայումը, քանդումը եւ փոշիացումը բարոյական արժէքներուն, անոնցմով՝ կանգուն կեցող ընտանիքին եւ անոր անդամներուն ամրապինդ գոյութեան, եւ անօրացումը նախ եւ ապա անէացումը հաւաքականութեան մը հոգեխառնութիւնը կազմող՝ այլ մերթտակակին շարունակուող անհատներու խմբաւորումներուն:

Ժամանակի հարց է այս բոլորը, սակայն, եւ տեղական մթնոլորտի, որոնցմէ ներս անարմատաւորումի ձգտող անհատն է, որ ի վերջոյ պիտի մեկնի իր ինքնութենէն դուրս ա'յլ ինքնութեան մը որոնումին, եւ կորսնցնելէ ետք ինքզինք՝ պիտի չկարենայ գտնել ինքնութիւնը ուրիշին: Վերլուծումի վերջին հանգրուանին՝ այս մէկն արդէն կ'ենթադրէ նախ հոգեսպանութիւն, այսինքն՝ հայ անհատի ինքնասպանութիւն եւ ապա հաւաքական քայքայումին հայող հոգեկան եւ իմացական սլաքը, որ միշտ չէ որ կը մնայ գիտակցուած եւ վերածուած գիրի ու գրականութեան<sup>16</sup>:

7. Կարօտի ընծայումը, ապա երազայնացումը, յետոյ հեռաւոր զգայնութեան մը փոխակերպումը, եւ հուսկ ուրեմն հաւաքականէն լոկ անհատականի վերածուած յիշողութիւնը հողին, տան ու կայքին, հող հայրենիքին եւ հեռուն մնացած հայրենիքին, որոնք ի վերջոյ ժողովուրդը բաղկացնող անհատները պիտի ընծայեն արմատախիլ,

15. ԲԱՐԻՈՒԴԱՐԵԱՆ ՎԼԱՏԻՄԻՐ, Հայկական գաղթավայրերը եւ ազգային ինքնութիւնը, ինքնութիւն, 1, Երեւան, 1995, էջ 113:

16. Մեր մէջ սա քայքայումին եւ անհատական թէ հաւաքական քանդումին լաւագոյն արտայատութիւնը կը մնայ գործերը Շահան Շահնուրին, Վազգէն Շուշանանին, Զարեհ Ռիբունիին, Կարապետ Փղատեանին, եւ անոնց սերնդակից ֆրանսահայ կարգ մը ա'յլ գրողներուն, որոնց քննութեան եւ վերլուծումին համար տե՛ս BELE-DIAN KRIKOR, *L'expérience de la catastrophe dans la littérature arménienne*, Révue d'Histoire Arménienne contemporaine, tome I, Paris, 1995, p. 171-197.

իրենց երկրէն խզուած, եւ անորոշին մէջ եւ անծանօթէն ներս տապան ինկած խլեակներ: Սա մէկը արդէն իսկ կ'ենթաղրէ փոշիացումը անցեալի հաւաքականութեան, որ ի բացակայութեան հայրենիքի մը քաղաքական դրսեւորումին՝ ժողովուրդն է լոկ, այսինքն՝ հազիւթէ անհատներու թոյլ գումարում մը եղող խմբաւորումի մը չքացումը որպէս այդպիսին, եւ անհատին վերադարձը իր մէկութեան, իր անհատ ինքնութեան եւ ինքնամփոփ թուայնութեան:

Այս բոլորէն ետք՝ այժմ անհրաժեշտ է հոս տալ ամփոփ մէկ շարքը «ազգ» յղացքին բնորոշիչ յատկանիշներուն, որոնք կը ստորոգուին՝

1. Գիտակցութեամբ հաւաքական պատկանելիութեան մը, հաւաքականութեան մը՝ որ պարզ գումարում մը չէ անհատներու, եւ անոնց ֆիզիքականին ու գոյութեան, այլ՝ անկէ շատ առաջ եւ աւելի՝ բազմապատկումը, շաղանումը, ընդելուզումը, միաձուլումը, հոգիի եւ միտքի, եւ մէկութիւնը եսի եւ բարոյական ընկալչութեան՝ հակառակ անջատ առկայութեանը ազգը կազմող ժողովուրդի բաղկացոցիչ տարրերուն: Հոգեկան եւ իմացական, զգացական եւ բարոյական սահունցքով է որ գոյութիւն պիտի կոչուի այն հաւաքականութիւնը որուն յենարան պիտի ծառայեն ինքնակերպումը մարդկային էոյթէն վեր գերմարդկայինին, աստուածակերպումը պարզ մարդէն, եւ գերրնականը բնականէն եւ առօրեականէն. այսինքն թէ՝ մէկի մէջ ամփոփումը բազմաթիւին, եւ անհատին մէջ միացումը հաւաքականութիւնը կազմող տարրերուն, ա'յլ խօսքով, ինչպէս կը հաստատէ ու կը պնդէ Շահնուր՝ «... կարելի է այդ փոշին կրկին ձուկել հիմա, այս պահուս, որքան ատեն որ հովը զայն չէ տարտղանձ...»<sup>17</sup>: Սա կարելիութիւնն է որ առիթ մը պիտի ընծայէ մարդ էակին՝ ըլլալու ինքզինքը նախ եւ ինքզինքին գիտակցական եւ հոգեկան աճող՝ ա'զգը, ապա.

2. Գիտակցութեամբը լեզուական միահամուռ պատկանելիութեան, որ հոգեբանութիւն մըն է ամէն բանէ առաջ եւ հոգեկան ու զգացական մինոլորտի մը ձայնային արտայայտութիւնը յետոյ, բառի ու բանի անտարազելի գիտակցութիւն մը՝ որ շունչ կու տայ իմացականին եւ հեք հոգեկանին, որ թերեւս կու տայ բարոյական ընկալչութիւն եւ դրսեւորում՝ անոնցմով՝ այլ բառ ու բանով, երէկուան այսօրուան եւ այսօրէն վաղուան հասնող ու կամարուող մշակութային հենքին: Արդարեւ՝ քաղաքացիական դրսեւորում զգեցող հաղորդակցութեան միջոց մըն է անիկա, եւ ո'քան որ ալ հիմնուած մնայ ժողովրդական բառ ու բանի նիւթին եւ հիւթին վրայ՝ այսուհանդերձ ժամանակի ընթացքին եւ քաղաքակրթութեան եւ ճարտարարուեստի, տնտեսական աճի ու զարգացումի որպէս հետեւանք՝ կ'ընծայուի մերթ վերացապաշտ եւ նուրբ, եւ գեղեցկացած՝ բարիքով ոճին ու

17. ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ, Աւագ Ուրբաթ, Զուարթնոց, Ա. Տարի, թիւ 9, 1930, էջ 338:

արտայայտչականութեան. այսպէս է որ բառը կը դառնայ տէր ա՛յլ իմացքի, եւ երանգաւորումը՝ որպէս յղացք ու պարունակ:

3. Գիտակցութեամբ եւ սահմանումովը «ազատութիւն» տարագին, որ, անհատականէն վերցուելով՝ կը պայմանաւորուի քաղաքականացումովը հայրենիքին եւ հող հայրենիքին եւ անկէ յառաջացած ճաշակը օրէնքին եւ օրէնսդրութեան: Այս մէկն արդէն կը նշանակէ անհատ քաղաքացիին տարրալուծումը հաւաքական գոյութեան մէջ, որ ազգն է անպայման, եւ որպէս այդպիսին ալ իրմէ ներս կը կրէ համընդհանուր գոյութիւնը ազգը կազմող բոլոր քաղաքային ներկայացուցիչներուն: Եւ առ այդ՝ կ'ընծայուի մէկն եւ միաձոյլ՝ ի՞նչ փոյթ որ այդ միաձուլումն իրմէ ներս ունենայ ազգը կազմող հաւաքականութիւններու եւ խմբաւորումներու յստակ շերտաւորում, զոր այսօրուան ստորոգումով պիտի կոչէինք «շարժում» կամ «հոսանք», «կազմակերպութիւն» կամ «միաւորում», եւ «կուսակցութիւն» ու նոյնանման ա՛յլ բան, եւ անոր՝ այդ շերտաւորումէն յառաջացած գտնէինք հատուածումը միտքին եւ զգացողութեան, եւ պառակտող եւ բգկտող տարրերութիւնները խմբակցութենէ խմբակցութիւն եւ շերտ շերտ: Սա հատուածումն է եւ անոր գործելիութիւնը, որոնք սակայն անհրաժեշտ է դնել պարունակէն ներս օրէնքին եւ օրէնսդրութեան, կազմակերպուածութեան եւ դասաւորումին, եւ առ այդ՝ սահմանաւորումէն ներս «ազատութիւն»-ներուն, այսինքն՝ սահմանադրութեան եւ սահմանադրականութեան, որովհետեւ ոչ-ամբողջականութիւնը այս վերջին երկու յղացքներուն՝ ոչ-ամբողջականութիւնն է «ազատութեան», որ թարգմանի՝ սանձարձակութիւն, կամայականութիւն եւ անօրինութիւն:

4. Գիտակցութեամբը քաղաքացիական պատկանելիութեան, որ սնունդ պիտի վերցնէ հող հայրենիքին եւ հոն հաստատուած պետական ոյժէն եւ կառոյցէն, եւ թեւ ու սլացք՝ անոնց անկաշկանդ եւ ապահով զարգացումէն, եւ յառաջդիմութենէն եւ անսասան արմատաւորումէն ո՛քան մարդկային գիտակցութենէն ներս՝ ա՛յնքան նաեւ ազգերու ընտանիքին մէջ: Եւ արդէն՝ այն հաւաքականութիւնը որուն կը պակսին ինքնարմատաւորում ու ինքնանանաշչում՝ ի՛ր իսկ հայրենի սահմաններէն ներս՝ զերծ է անկախութենէն եւ ազատութենէն, եւ առ այդ՝ ազգ մը ըլլալու իրական եւ իրաւական էութենէն:

5. Փոխակերպումովը հողին եւ հող հայրենիքին՝ հայրենիքի եւ զայն կարելի ընծայող պետականութեան, այսինքն՝ տուեալ հողաշերտի մը սահմանադրումին՝ որպէս պատմական եւ հոգեկան կառոյց՝ դրացնութեանը մէջ սահմանագծեալ ա՛յլ հողաշերտերու եւ այլապատկան ուղիղ երկիրներու եւ պետութիւններուն իրականութեան մէջ՝ վերացական հայրենիքի մը չօշագիելի հայրենիքի մը փոխակերպումին, գաղափարի մը եւ գաղափարականի մը նիւթական ընծայումին, բան մը եւ բաներ ասոնք՝ որոնք ազգերու ընտանիքէն ներս

կ'ենթադրեն առկայութիւնը վարկին ու յարգանքին, իրաւականօրէն հաւասարին եւ իրականօրէն՝ հաւասարակիցին:

6. Եւ վերջապէս՝ սահմանումով անհատական թէ հաւաքական, ժողովրդական թէ ազգային ազատութիւններուն, իրաւունքներուն եւ պարտաւորութիւններուն, անոնց գործելիութեան եւ գործելաձեւին, անոնցմով արձանագրուած նուաճումներուն, յաղթանակներուն եւ ձախողութիւններուն, եւ տակաւին կարելի ամէն լաւի ու վատի, դրական ու ժխտական բոլոր իրաւութիւններուն, որոնք ժողովուրդ մը կ'ընծայեն ազգ եւ հողամաս մը՝ հայրենիք ու երկիր:

Իրականութեան մէջ, ինչպէս կը հաստատէ Բարխուղարեան՝ «Ժողովրդի ինքնահաստատման, նրա գոյատեւումը ապահովող ամենահական գործոնը սեփական պետականութեան առկայութիւնն է: Ազգային պետութիւնը ժողովրդի յարատեւման քաղաքական այնպիսի դրսեւորում է, որ առաջին հերթին ապահովում է տուեալ ազգին բնորոշող յատկանիշները, նրա ամբողջական նկարագիրը: Անկախ պետութեան կորուսար վտանգում է ինչպէս այս կամ այն երկրի ու ժողովրդի անտեսութեան բնականոն զարգացումը՝ այնպէս էլ յատկապէս նրա ազգային դիմանկարի պահպանումը: Անկախ պետականութիւնից զրկուելու եւ օտար երկրի տիրապետութեան տակ անցնելու պարագային՝ ազգային յատկանիշները պահպանելու համար վճռորոշ է դառնում իշխող պետութեան իրաւաքաղաքական կարգավիճակը, ենթակայ փոքր ժողովրդների ինքնորոշման, նրանց ազատ գործելու նկատմամբ տարուող քաղաքականութիւնը»<sup>18</sup>:

«Ժողովուրդ» եւ «ազգ» յղացքներէն ներս, սակայն, այժմ հազի՞ւ թէ զգալու պէս ենք տարբերակումն անոնց: Իրականութեան մէջ՝ անոնց զանազանութիւնը, տարբերակումը, բնորոշչչ յատկանիշերուն այլընդայլումը չէ՞ն մերը, ահա թէ ինչո՞ւ համար յանձնուած անոնց եղրաբանութեան՝ յաճախ մեզի համար անտարազելի անորոշութեան եւ տարտամութեան՝ փոխնիփոխ կ'օգտագործենք զանոնք՝ առանց իսկ պահ մը մտածելու, թէ այդ տարբերակումն է որ գոյութեան իրաւունք պիտի տայ «արտասահման» եւ «ափիւռք» յղացքներու ներքին բովանդակութեան, եւ ի յայտ բերել անհամատեղելի այն տարբերութիւնը որ կայ խորքէն ներս անոնց եւ յառաջցումէն: Այսուհանդերձ՝ անոնցմէ ներս առկայ եղող իմացքի սա խտիրը հազիւ թէ զգալի կը դառնայ ումանց մօտ: «Ամէն ազգ, ամէն դարու, ամէն ժամանակաշրջանի, գիւղացի, անտաշ եւ անդրագէտ ամբոխէն զատ ունեցած է «պղտիկ» մարդեր, «ընտրեալ» կոչուած դասակարգին մէջ իսկ»՝ կը ճշտէ Շահան Շահնուր՝ առանց իսկ անդրադառնալու, որ իր օգտագործած բառերէն «ազգ»ը, «ամբոխ»ը եւ «դասակարգ»ը իրարու հակադրուող

եղբեր են որպէս իմացք, ու կը ներկայացնեն հսկայ տարբերութիւն «ժողովուրդ» եւ «ազգ» տարազներով ընկալուող իրականութիւններուն<sup>19</sup>, բառեր՝ որոնք որպէս ստորոգում կու տանք մենք մեզի, եւ կը յայտարարենք որ ունինք ինքնութիւն՝ որ խմբական չէ սակայն, եւ խմբաւորում՝ որ կ'ենթադրէ ինքնուրոյն անհատականութիւն մը ի հակադրութիւն խմբական ա՛յլ անհատականութիւններու:

Նահնուր եւ միւսները շեշտը կը դնեն այսպիսի՝ ինքնուրոյնութեան մը վրայ եւ իրենք զիրենք կը գտնեն շփոթին առջեւ «ժողովուրդ» եւ «ազգ» յղացքներու ընկալչութեան, ահա թէ ինչո՞ւ համար «ազգ»ն է որ բեմ կը հանուի յաճախ ի գին պարզաբանումի տեղային հաւաքականութեան մը, որ «ժողովուրդ»ն է միայն, մինչդեռ վերլուծումի վերջին հանգուաւանէն մարդ կը տարուի խորհելու թէ «ա՛զգ»ն է որ կ'ենթադրէ յառաջացումը «ժողովուրդ»ին, որ ա՛յլ բան չէ՝ եթէ ոչ հետեւանքը սերնդականին եւ նիւթականացումն ու էացումը արենակցականին: Ա՛լ հոս հարցը կ'ընծայուի կենսաբանական, եւ առ այդ՝ կը ստանայ նիւթական դրսեւորումը անհատ էակին, որուն նմաններուն գումարն է որ պիտի յառաջացնէ «ժողովուրդ»ը: Իրականութեան մէջ՝ «ազգ»ն ու «ժողովուրդ»ը որպէս բոլորովին տարբեր իմացութիւն իրարմէ՝ կը կենան անմիջական քովիկն իրարու, եւ միշտ չէ որ անպայման կը պայմանաւորեն եւ կ'ապահովեն յառաջացումն իրարունաեւ: Արդէն՝ «ազգ»ը չէ որ գոյութեան իրաւունք կու տայ «ժողովուրդ»ին, թէեւ պատմական փաստերը կը վկայեն հակասական այս հաստատումին է, ի՞նչ փոյթ որ անկէ ներս գտնուին տարբերն ու իմացքն անոր. ընդհակառակը՝ «ժողովուրդ»ն է որ ժամանակի ընթացքին եւ հոլովոյթին մէջ պատմութեան՝ պիտի առկայութեան կոչէ «ազգ»ը, որ ոչ գումարն է ինքնուրոյն անհատներուն, եւ ոչ ալ՝ ամբողջական ընկալումն անոնց անհատական ու սեփական երէկուան, այսօրուան եւ վաղուան: Ահաւասիկ այս գիտակցութիւնն է, որ կը մղէ անգլիացի Ֆարրը ճշտելու, թէ «ազգը քբական» կամ «կենսաբանական» խմբաւորում մը չէ, օրինակի համար՝ ընտանիքի իմաստով: Անիկա չունի բնական իրաւունքներ այն իմաստով՝ ինչպէս որ կրնայ ունենալ անհատը: Ազգը տարազելի կամ յստակ կերպով ճանաչելի էակ մը չէ, ոչ ալ՝ տիեզերական: Անիկա կը պատկանի պատմութեան որոշ շրջաններուն եւ աշխարհի որոշ մասերուն: Եւ այսօր, բոլոր ժամանակներու ամէնէն աւելի ազգիմացութեան շրջանին, հաւաքար արդար պիտի ըլլար ըսել թէ աշխարհի թուականօրէն պատկառելի մէկ մեծամասնութիւնը հաւատարմութիւն մը չի՝ զգար ո՛րեւէ ազգի հանդէպ: Այսուամենայնիւ՝ ազգ մը շա՛տ աւելի մեծ բան մըն է քան կամաւոր խմբակցութիւնը, եւ ինքնիր մէջ կ'ընդգրկէ, թէեւ աւանդա-

19. ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ, Նահանջը առանց երգի, Պէյրութ, 1981, էջ 121:

կան զարդարանքներով ծանրացած, այնպիսի՝ բնական եւ տիեզերական տարրեր՝ ինչպիսին են մէկուն կապուածութիւնը իր բնիկ հողին եւ լեզուին, եւ ձեւով մը՝ ընտանիքին հանդէպ ունեցածէն աւելի խոր արենակցութիւնը։ Պատմական խմբակցութիւն մըն է ազգը, եւ ունի իր տեղն ու գերը աւելի լայն ընկերակցութեան մէջ, եւ [առ այդ՝] չեն կրնար մերժուիլ կամ անգիտացուիլ անոր կարիքները։ Սակայն ո՛չ մէկ պայմանի ներքեւ անոնք կրնան ըլլալ բացարձակ՝ հակառակ որ կը դեկավարուին պատմական պայմաններովը ժամանակին ու վայրին, [ուստի] անհրաժեշտ է որ հիմնական կերպով նկատի առնուին անոնք ներկայի թէ՝ ապահովութեան եւ թէ ալ տնտեսական բարեօք կացութեան հետ իրենց ունեցած աղերսին մէջ»<sup>20</sup>։

«Սակայն ազատութիւնը նախապայմանն է անհատ մարդուն եւ կնոջ...։ Ազգի մը համար ազատութիւնը իմաստ մը ունի ա՛յլքան միայն՝ ո՛րքան որ անիկա կը պահանջուի ա՛յն մարդերուն եւ կիներուն կողմէ, որոնք կը կազմեն ազգը եւ իրենց կողմէ կը զգացուին իրենց ազատութեան համար որպէս կենսական։ Սակայն, ազատութիւնը որ տեւական մերժումի ուղին կը հարթէ ազգի մը աւելի մեծ հատուածներուն տարրական իրաւունքներուն եւ ազատութիւններուն առջեւ՝ միայն քչիկ մը աւելի լաւ է տարագններուն հակասութենին»<sup>21</sup>։ ... Այն ենթադրութիւնը թէ սովորական մարդեր եւ կիներ սիրով կ'ընդունին կորուստն իրենց կեցութեան եւ անձնական ազատութեան՝ որպէս գինը իրենց ազգին ազատութեան՝ պիտի դիւրին կերպով առաջ տրուի անոնց կողմէ որոնք չեն տառապած անոր՝ [այդ ազատութեան կորուստին] փորձառութեամբ...։

«Ինչպէս որ ալ բացատրուին եւ մեկնուին ազատութեան [եւ] հաւասարութեան իրաւունքները՝ անոնք կրնան վերաբերիլ միմիայն անհատներուն եւ ո՛չ թէ ազգերուն...։ Արդարեւ՝ ամբողջական կերպով կարելի չէ հասնիլ հաւասարութեանը անհատ մարդերուն եւ կիներուն, սակայն անիկա իտշէլ մըն է, որ ... կրնայ ընդունուիլ որպէս մնայուն նպատակը մարդկային ճիգին»<sup>22</sup>։

«Ազգ» – «ժողովուրդ», գուցէ նախընտրելի պիտի ըլլայ ըսել «ազգ»–«անհատ», սա փոխյարաբերութեան մէջ կը կայանայ ընթացքը հաւաքականութեան մը այսօրուան եւ վաղուան, ճի՛շտ այնպէս՝ ինչպէս որ անով պայմանաւոր են այդ երէկն ու անցեալը։ Պատմութեան ալեկոծումներէն եւ զարերու փոթորկումներէն անդին եւ անոնց հետ զուգահեռ կազմելու եկող երկու այս հասկացողութիւնները անշուշտ ունին յարակցութիւն մը, որուն հետեւանքը պիտի ըլլայ այսօրուան

20. HALLETT CARR EDWARD, *Nationalism and after*, London, 1945, p. 39.

21. Հեղինակը կ'ակնարկէ «իրաւունքներուն եւ ազատութիւններուն»։

22. CARR, pp. 41-43.

յառաջող վազը ինչպէս անհատ մարդուն՝ նոյնպէս նաեւ անով եւ անոր նմաններով կազմուող հաւաքականութիւններուն, որոնք, ի վերջոյ, ժամանակէն ներս մարդկային պարզ հաւաքականութիւն մը եղող ժողովուրդէնն պիտի ստեղծեն վաղուան ազգը, որ եթէ այժմ կը կենայ սաղմնային իր վիճակին մէջ՝ վաղն անպայման պիտի ընծայուի հոգեկանօրէն, զգացականօրէն եւ իմացականօրէն, եւ ինչո՞ւ չէ՝ նաեւ ֆիզիքականօրէն, հասունցած: Թէ կարելի<sup>9</sup> է քննութեան բովէն անցընել այս մէկը, որ այժմ կը մնայ վարկածային իր դրութեան մէջ՝ խնդրական է շատ եւ վիճայարոյց, որովհետեւ, ինչպէս կը հաստատեն ոմանք, «ազգ մը որպէս այդպիսին՝ փորձառական բան մը չէ: Ազգ մը որպէս այդպիսին՝ չի<sup>10</sup> կրնար տեսնուիլ: Ինչ որ փորձառապէս կարելի է նշմարել՝ լոկ անհատներն են, որոնք կը պատկանին ազգին: Ուստի, ազգ մը վերացականութիւն մըն է եւ անհատներու քանակ մը, որոնք ունին ընդհանուր որոշ յատկանիշներ, եւ այս յատկանիշներն են որոնք զանոնք կ'ընծայեն անդամները նոյն ազգին: Բացի ազգի մը անդամ ըլլալէն, եւ առ այդ՝ մտածելով, զգալով ու գործելով՝ անհատ մը կրնայ պատկանիլ եկեղեցիի մը, ընկերային կամ տնտեսական դասակարգի մը, քաղաքական կուսակցութեան մը, ընտանիքի մը, եւ կրնայ մտածել, զգալ ու գործել առ այդ: Ընկերային բոլոր այս խմբաւուրումներուն մէկ մասն ըլլալէ զատ՝ անիկա տակաւին մարդկային յատակ ու պարզ էակ մըն է, եւ կը մտածէ, կը զգայ ու կը գործէ առ այդ»<sup>23</sup>:

Ազգին եւ անհատին, այսինքն՝ ազգին եւ ժողովուրդը կազմող էակին սա փոխյարաբերութեան չափն ու խորքն են որ որոշ իմաստ եւ բովանդակութիւն պիտի պարգևեւն անհատներէն յառաջացող եւ ինքնուրոյն ու յատակ բնութագրում ունեցող այն հաւաքականութեան՝ որ ազգն է: Իրաւ է, որ ժողովուրդ մը, որ կազմուած է նոյնպիսի հաւաքականութեան մը մարդերէն՝ ունի ինքնութեան եւ պատկանելիութեան հիմնական եւ որոշ գիծեր, որոնք, սակայն, տակաւին հեռու կը կենան ա՛յլ հաւաքականութեան մը քաղաքական, ընկերային եւ տնտեսական արեւելումէն եւ կառոյցէն, եւ այդ իսկ պատճառով չի գար հաւաքականութեան ընձեռելու հաւաքական ինքնուրոյն անհատականութիւն եւ նկարագիր, որոնց արմատները երթան խրելու ո՛չ միայն անոր երէկէն ներս եւ առհաւականութենէն՝ այլ մանաւանդ՝ անոր հետ անոր հաւաքական զգայնութենէն եւ զգացողութենէն, իմացական եւ խոհական ճշգրիտ դրսեւորումէն, հողէն եւ անով պայմանաւոր ազատութիւններէն եւ իրաւունքներէն, այդ վերջիններէն յառաջացող պարտքէն ու պարտաւորութենէն, եւ այդ բոլորը կարելի ընծայող պայմաններէն, եւ այդ պայմանները ապրող ու չնչող եւ

23. MORGENTHAU HANS, *Politics among Nations*, New York, 1973, p. 103.

ժամանակէն ներս չօշափելի իրականութեան եւ անձնականութեան ու անհատականութեան վերածող ճիգէն ու ծրագրումէն։ Սակայն այս բոլորը կը նշանակեն մէ՛կ բան միայն.- հաւաքական եւ սեփական հողին վրան առկայ անհատական անձեռնմխելի եւ սրբազան ազատութիւններու, իրաւունքներու եւ պարտաւորութիւններու կողքին՝ առկայութիւնը հաւաքական նո՛յնքան եւ աւելի անձեռնմխելի եւ սրբազան ազատութիւններուն, իրաւունքներուն եւ պարտաւորութիւններուն։

Իսկ ինչ որ կու գայ հակադրուելու անոնց՝ բռնութիւնն է արդէն եւ կոպիտ բռնատիրութիւնը։

ՊԵՂՐՈՒՔ - Լիքանան

ԼԵՒՈՆ ՎԱՐԴԱՆ